Ն 226 — 1886 ՓԵՏՐՎԱՐ 26 ՇԱԲԹԷՆԳԻՀ — 1303 ՃԷՄԱԶԻ ԻՎ ԱՖՐԻ 4 — ԻՖԻՆՃԻ ՄԻՆԷ

40 ԲԱՐԱ

ՃԷՐԻՏԷԻ ՇԱՐԱԳԻՅԷ

40 ԲԱՐԱ

ԱԳՕՆԷ ՓԻՏԱԹԼԱՐԸ

	12 ԱՅԼԷՔ	6 ԱՅԼԷՔ	3 ԱՅԼԷՔ
ՍԹԱՄՊՈԼ	200 ՂՐՇ	105 Ղ.	55 ՂՐՇ
ԹԱՇՐԱ	240 »	125 »	—

Մէջիմիյէ 20 ղրուշտան

ԲՕԼԻԹԻԳԻՅԷ ՄԻԼԻՍՅԷ ԹԻՒՃԱՄԻՅԷ ՍԱՐՐԱՖԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՅԷ

ԵԼԵՎՄԻ ԿԱԶԷԹԱ

ԻԼԱՆԱԹ ՓԻՏԱԹԼԱՐԸ

Լինի՝ Զնի՝ վէ Ճինի սահիպէ ղրշ. 6
Միւնհիւ սահիպէ . . . . . » 3
Մէվատար նախիրայա տարի պէնալէր մէճմանէն գապալ օլունմագ վէ տէրճ օլունմայան էվրագ իստէ օլունմայա-ճագ տարի։

Իսարէխանէսի, Սթամպօլտա Պապը Ալի ճատտէսինտէ նուէմբէր 20 Ճիվէլէկեան մանթալասընտա տարի։ Քեֆֆիէի մէվատա հագգընտա կազէթանըն սահիպ վէ մէսուլը ՑԻԳԻՐԱՆ ՃԻՎԱԼԷԿԵԱՆ միւրաճաաթ օլունա։

ԿԻՒՆԼԻՒՔ ՀԱՎ ԱՏԻՍ

Սըրպիա իլէ Պուլկարիսթան ա-բասընտա միւսալէհա ահտնամէսինին իվա օլընտրդը կէչէն չարչէնպէհ կիւնի Ֆիլիպէտէ Պուլկար քիւիսէ-սինտէ պիր Թէ Տէոմ տուվասը գը-բասթ օլընմըշ տրը։

Էօյլէնտէն 3 սաաթ սոնրա բոլիս մէմուրլարը՝ չէհրի տալարագ, քեֆֆիէի տիւքքեանճըլարա վէ հաթթա գահվէ վէ կազինօճրարա պէլէ տիւքքեանլարընը գաբամա-լարընը թէնպիհ էթմիշլէր տիր։ Պունլարտան մաատա չէհրին հէր թարաֆընտա սիւվարի գարագօլա-ըը տախի տալաչագտա պուլընմըշ տրը։ Իթթիհազ օլնան պու թէ-տապիրէ սէպէպ նէ իտուկի քիմսէ-նին խապէրի եօգ իսի։ պիր տէ նակէհան միւսալէհանընը ագտ օլն-տրդը հավատիս ինթիյար էթմիշ ի-սէ տէ, էհալի պու խապէր իւզէրի-նէ պէօյիւք պիր շէվգ ու մէսէբ-էրէթ իպրազ էթմէյիպ, զանն իտէր-սին ֆիթուրսըզլըգ կէսօթէրմէ քտէ, վէ հաթթա պազը բրօթէսթօ վէ արպէտալար վուգուը տախի խապէր վէրիվէքտէ վէ իշթէ պու սէպէպտէն նաչի զապրթաճա ֆէվգէլատէ պիր տիգգաթ վէ նէզարէթ իճրա իտիլ-մէքտէ իտի։ Պասընը պիր խալի քեաղրտ զապթ ու միւսատէրէ օ-լունուպ, էվրագը մէկթիբէ՝ բրէնս Ալէքսանտրընը ալէյհինտէ օլտրգարը հալտէ մէյտանը ինթիյաբէ չըգարը-լաճագլար ըմըշ։ Ալաքիր։ ագշամ սաաթ 4տէ քիլիսէնին գուրպինտէ 1300 ինթիյաթ ասքէրի վէ պիր պէօլիւք տէ սիւվարի ժանտարմասը ճէմ իտիլմիշ օլտրդը հալտէ։ քիլի-սէի մէզքիւրտէ Մէթրօբօլիտ Թա-բաֆընտան տուվալար օգունմուշ տրը։

Ճումատա մէյտանընտան քիլիսէյէ գատար 6000 քիշիտէն զիյատէ պիր իզտիհամ երզըլմըշ իտի։ Սաաթ 3տէ տիրը բուհանի խիթամ պուլուպ, էհալի տախի քէմալը ինթիզամա տաղըմայա պաչամըշ տրը։ Քիլի-սէտէն չըգըլտրդը զէման Մէթրօբօ-լիտ՝ չէհր էմինի իլէ պէրապէր եա-յա օլտրդը վէ էօնտէն ասքէր մու-զիգասը Թէրէնիւմ իթտիկի վէ ար-գատան տա էհալի էիւբիտիկի հալ-տէ պէլէտիլէ տախլէսինէ ազմէթ էթմիշ վէ պէլէտիլէ պալգօնընտան շէհր էմինի՝ բրէնս Ալէքսանտրը պէյանանամէսինի գրաաթ էթմիշ, վէ էհալի տախի միւքէրրէբէն «հուրրա» պաղրըշարագ ալգըշամըշ տրը։ Ա-քէր մուզիգասը պիթիւն կէճէ պէ-լէտիլէ պաղչէսինտէ իճրան Թէրէն-նիւմաթ էթմիշ օլտրդը կիպի, չէհրտէ տէ գանտիլ տօնանմասը իճրա օլն-մըշ վէ տիկէր պիր ասքէր մուզի-գասը տախի իւչ սաաթ սօգագլարը թալշարագ։ միւսալէհանընն ագտ օլունտրդընը պէօյլէճէ էհալիյէ իլան էթմիշ տիր։

* * *

Հիւքիւմէթը Սէնիյէ իլէ Ինկիլ-թէրրա տէվլէթի պէյնինտէ ֆիրիտ ճէգիրէսինէ տարը պիր մուզագվէլէ-նամէ ագտ օլընտրդը Էվրօբատա չա-յի օլտրդընտան, այաքի։ մարտ 3 Թարիխիյէ Պէրլինտէն չէքիլէն պիր Թէլէկրաֆա կէօրէ, բրէնս Պիզ-մարգ՝ պու պապտէ Օսմանը սէֆի-րի Թէվֆիգ պէյ հազրէթլէրինտէն իշգահաթ Թալէպ էթմիշ, վէ սէֆիրը միւշարէյէյհ տախի չալիսի մէզքիւ-րէնին գաթան ասլ ու էասը օլմա-ըրդընը պէյան էթմիշ տիր։

* *

Ա Թինատան իշար օլընտրդընա կէօ-րէ, եունան մէճլիսը վիւքէլասը՝ կէչէն ճումատա կիւնի իճթիմաը-տա, 1858 վէ 1859 սէնէլէրի ինթի-յաթ ասաքիրինին թահթը սիյահա ալընմասընա գարար վէրմիշ տիր։

Գու պապտէ էմրնամէի գրալի-նին տիւքի կիւն բէսմէն նէյշրի մու-գաբրէր իրա։

Ասաքիրը մէրգու�՝ սէքիզ կիւնէ գատար մէնսուպ օլտրգլարը Թա-պուլարտա իսպաթը վիճաստ իտէ-ճէքլէր տիր։

* *

Սըրպիսթան իլէ Պուլկարիսթան արասընտա միւսալէհա ագտ իտիլ-տիկի խապէրի Բուճանիա գրալը Շարլ հազրէթլէրինին մէսմուր օլ-տրգտա։ Օսմանը։ Սըրպ վէ Պուլ-կար մուրախխասլարընը ագտ միւ-սալէհատան տալը հրաս թ[illegible] մէճլիսունիյէթի թէպլիղ էթմէյէ խա-րիճիյէ նազրը Մ. Ֆէրէքիր մէ-մուր էյլէմիշ տիր։

Մ. Ֆէրէքիթ՝ պու վազիֆէյի թահ-րիրէն իրա իտէրէք, մէզքիւր մու-վաֆֆագիյէթտէն տալը Բուճա-նիա հիւքիւմէթինին թէպրիքեա-թընը տախի թահրիրատը մէզքիւ-ըէյէ իլավէ էյլէմիշ տիր։

Էրթէսի կիւնիւ Մաճիտ բաշա հազ-ըէթլէրի իլէ Մ. Միլաթօվիչ վէ Մ. Կէչօֆ՝ Բուճանիա սէրայը գրալիսի-նին ֆօթօկրաֆճըը Մ. Մանտինին նէզտինէ կիտէրէք։ ֆօթօկրաֆլա-ըընը չէքտիրմիյէր տիր։

Մէզքիւր ֆօթօկրաֆլար էլեկտր Պուզրէյտտ ֆիրուխթ իտիլմէքտէ իմիշ։

* *

Օսմանը վէ Պուլկար մուգավէլէսի հազգընտա պիր գարարը գաթի վերմէք իւզրէ Տէրսաատէթտէ պիր գոնֆէրանս իճթիմա իթմէսի մէսէ-լէսինտէն տալը հիւքիւմէթը Սէ-նիյէ իլէ Բէթերպուրկ գապինէթօ-սը արասընտա զուհուրա կէլմէ իւ-քիլթի՝ պայլըճա նօգթալար հազ-գընտա տէվլէթլէրը միւշարէյէհիւ-մա արասընտա պու քէրրէ հուսուլ-բէզիր օլան պիր էթիլաֆ վէ մու-վաֆագաթ սայէսինտէ հալլ օլմուշ օլմաղա, իթիլաֆ հասըլ օլան մէզ-քիւր նօգթայարընը խիւլասասը պէր վէճհը աթի տիր։

1։—Պէրլին ահտնամէսինին 17ին-ճի պէնտի մուճիպինէ Շարգի Բու-մէլի վալիլիկի Պուլկարիսթան բրէն-սինէ թէվտի օլընմըշ տրը։

2։—Բումէլիի Շարգի Նիզամնամէի տախիրինտէ իճրան թաատիրթի իչիւն Օսմանը վէ Պուլկար մուրախ-խասլարընտան միւրէքքէպ պիր գո-միսիօն թէչքիլ օլընանագ տր։

3։—Գօմիսիօնը մէզքիւր մուամէ-լաթը՝ տէօրթ այ միւտտէթ զար-ֆընտա խիթամ պուլաճագ տրը։

4։—Փետրուար 2տէ թէչքիլ օր-նան Բումէլիի Շարգի իտարէի մու-վագգաթէի հազրէքտէ՝ գօմիսիոն Թարաֆընտան թաատրի օլընան նի-զամնամէի տախիլինին սուրէթը զա-թիյէտ թաատիգ օլընտրդը կիւնէ տէկին իլիֆի վազիֆէ վէ մէմուրի-յէթինտէ պէրտէվամ օլաճագ տրը։

Գոնֆէրանսը իւք իճթիմընտա Օսմանը վէ Պուլկար մուգավէլէնա-մէսինին թաատիգի իւզէրինէ միւ-զաքէրէ օլընանագ տրը։

Մուգավէլէնամէի մէզքիւր թաս-տիգ օլընտրգտան սօնրա Օսմանը վէ Պուլկար գօմիսիօնը՝ նիզամնա-մէի տախիլիտ իճրա օլընանագ թաատիրթի իւզէրինէ իճրան միւ-զաքէրէյէ պաչլայանագ։ վէ իւքմալը վազիֆէ իտինէ, Տէրսաատէթտէ տիկէր պիր գոնֆէրանս՝ թէչքիլ օլընարագ։ պու գոնֆէրանս թաս-տիլ օլընան նիզամնամէի տախիլինին թաստիգինէ թէչէպպիւս իտէճէք տիր։

Պապը Ալի՝ տիւվելը էճնէպիյէյի գոնֆէրանսա իշթիրաք էթմէյէ ագտէմճէ տավէթ էթմիշ օլուպ, պու քէրրէ տէ պիր թահրիրաթը ուժու-միյէ իրսալ իտէրէք։ գոնֆէրանս մուրախխասլարընը սէրիան նասպ օ-լընմասը լիզգումընը պէյան ու իրաէ էթմիշ տիր։

* *

Շարգի Բումէլի հուտուտընտա Պուլկար հիւքիւմէթի թարաֆընտան վազ օլունան կէօմրիւք գօրտօնա-ըընն՝ Պապը Ալի իւէ բրէնս Ալէք-սանտր պէյնինտէ ճէրէյան իտէն մու-խապէրէ իւզէրինէ իլդա օլընտրդընը կէչէն կիւն եազմըշ իտիք։

Գու պապտէ ալընան թաֆսիլա-թը աթիյէյէ կէսրէ, Պապը Ալի՝ մէզ-քիւր կէօմրիւք գօրտօնլարը հազ-գընտա Ֆրանսա տէվլէթի թարա-ֆընտան վազգու պուլան էթիրազ իւ-զէրինէ, բրէնս Ալէքսանտրա պիր Թէլէկրաֆ քէշիտէ իտիպ, Պէրլին ահտնամէսինէ վէ Շարգի Բումէլի Նիզամնամէի էասխսինէ մուղայիր օլան մէզքիւր կէօմրիւք գօրտօնլա-ըընն իլդասընը Թալէպ էթմիշ, վէ աքսի թագտիրտէ։ Ֆրանսա տէվ-լէթինին Շարգի Բումէլի սուրէթը Թէվֆիյէսինի Թաատիգ էթմէյէճէ-գարար գարարը գաթի։ Օսմանը։ Սըրպ վէ Պուլկար մուրախխասլարընը ագտ միւ-սալէհատան տալը հրաս թ[illegible] մէճլիսունիյէթի թէպլիղ էթմէյէ խա-րիճիյէ նազրը Մ. Ֆէրէքիր մէ-մուր էյլէմիշ տիր։

Մ. Ֆէրէքիթ՝ պու վազ[illegible]յի թահ-րիրէն իրա իտէրէք, մէզքիւր մու-վաֆֆագիյէթտէն տալը Բուճա-նիա հիւքիւմէթինին Թէպրիքեա-թընը տախի թահրիրատը մէզքիւ-ըէյէ իլավէ էյլէմիշ տիր։

Էրթէսի կիւնիւ Մաճիտ բաշա հազ-ըէթլէրի իլէ Մ. Միլաթօվիչ վէ Մ. Կէչօֆ՝ Բուճանիա սէրայը գրալիսի-նին ֆօթօկրաֆճըը Մ. Մանտինին նէզտինէ կիտէրէք։ ֆօթօկրաֆլա-ըընը չէքտիրմիյէր տիր։

Մէզքիւր ֆօթօկրաֆլար էլեկտր Պուզրէյտտ ֆիրուխթ իտիլմէքտէ իմիշ։

* *

Օսմանը վէ Պուլկար մուգավէլէսի հազգընտա պիր գարարը գաթի վերմէք իւզրէ Տէրսաատէթտէ պիր գոնֆէրանս իճթիմա իթմէսի մէսէ-լէսինտէն տալը հիւքիւմէթը Սէ-նիյէ իլէ Բէթերպուրկ գապինէթօ-սը արասընտա զուհուրա կէլմէ իւ-քիլթի՝ պայլըճա նօգթալար հազ-գընտա տէվլէթլէրը միւշարէյէհիւ-մա արասընտա պու քէրրէ հուսուլ-բէզիր օլան պիր էթիլաֆ վէ մու-վաֆագաթ սայէսինտէ հալլ օլմուշ օլմաղա, իթիլաֆ հասըլ օլան մէզ-քիւր նօգթայարընը խիւլասասը պէր վէճհը աթի տիր։

1։—Պէրլին ահտնամէսինին 17ին-ճի պէնտի մուճիպինէ Շարգի Բու-մէլի վալիլիկի Պուլկարիսթան բրէն-սինէ թէվտի օլընմըշ տրը։

2։—Բումէլիի Շարգի Նիզամնամէի տախիրինտէ իճրան թաատիրթի իչիւն Օսմանը վէ Պուլկար մուրախ-խասլարընտան միւրէքքէպ պիր գո-միսիօն թէչքիլ օլընանագ տր։

3։—Գօմիսիօնը մէզքիւր մուամէ-լաթը՝ տէօրթ այ միւտտէթ զար-ֆընտա խիթամ պուլաճագ տրը։

4։—Փետրուար 2տէ թէչքիլ օր-նան Բումէլիի Շարգի իտարէի մու-վագգաթէի հազրէքտէ՝ գօմիսիոն Թարաֆընտան թաատրի օլընան նի-զամնամէի տախիլինին սուրէթը զա-թիյէտ թաատիգ օլընտրդը կիւնէ տէկին իլիֆի վազիֆէ վէ մէմուրի-յէթինտէ պէրտէվամ օլաճագ տրը։

Գոնֆէրանսը իւք իճթիմընտա Օսմանը վէ Պուլկար մուգավէլէնա-մէսինին թաստիգի իւզէրինէ միւ-զաքէրէ օլընանագ տրը։

Մուգավէլէնամէի մէզքիւր թաս-տիգ օլընտրգտան սօնրա Օսմանը վէ Պուլկար գօմիսիօնը՝ նիզամնա-մէի տախիլիտ իճրա օլընանագ թաատիրթի իւզէրինէ իճրան միւ-զաքէրէյէ պաչլայանագ։ վէ իւքմալը վազիֆէ իտինէ, Տէրսաատէթտէ տիկէր պիր գոնֆէրանս՝ թէչքիլ օլընարագ։ պու գոնֆէրանս թաս-տիլ օլընան նիզամնամէի տախիլինին թաստիգինէ թէչէպպիւս իտէճէք տիր։

Պապը Ալի՝ տիւվելը էճնէպիյէյի գոնֆէրանսա իշթիրաք էթմէյէ ագտէմճէ տավէթ էթմիշ օլուպ, պու քէրրէ տէ պիր թահրիրաթը ուժու-միյէ իրսալ իտէրէք։ գոնֆէրանս մուրախխասլարընը սէրիան նասպ օ-լընմասը լիզգումընը պէյան ու իրաէ էթմիշ տիր։

* *

Շարգի Բումէլի հուտուտընտա Պուլկար հիւքիւմէթի թարաֆընտան վազ օլունան կէօմրիւք գօրտօնա-ըընն՝ Պապը Ալի իւէ բրէնս Ալէք-սանտր պէյնինտէ ճէրէյան իտէն մու-խապէրէ իւզէրինէ իլդա օլընտրդընը կէչէն կիւն եազմըշ իտիք։

Գու պապտէ ալընան թաֆսիլա-թը աթիյէյէ կէսրէ, Պապը Ալի՝ մէզ-քիւր կէօմրիւք գօրտօնլարը հազ-գընտա Ֆրանսա տէվլէթի թարա-ֆընտան վազգու պուլան էթիրազ իւ-զէրինէ, բրէնս Ալէքսանտրա պիր Թէլէկրաֆ քէշիտէ իտիպ, Պէրլին ահտնամէսինէ վէ Շարգի Բումէլի Նիզամնամէի էասխսինէ մուղայիր օլան մէզքիւր կէօմրիւք գօրտօնլա-ըընը իլդասընը Թալէպ էթմիշ, վէ աքսի թագտիրտէ։ Ֆրանսա տէվ-լէթինին Շարգի Բումէլի սուրէթը Թէվֆիյէսինի Թաատիգ էթմէյէճէ-գարար գարարը գաթի։ Օսմանը։ Սըրպ վէ Պուլկար մուրախխասլարընը ագտ միւ-սալէհատան տալը հրաս թ[illegible] մէճլիսունիյէթի թէպլիղ էթմէյէ խա-րիճիյէ նազրը Մ. Ֆէրէքիր մէ-մուր էյլէմիշ տիր։

Մ. Ֆէրէքիթ՝ պու վազ[illegible]յի թահ-րիրէն իրա իտէրէք, մէզքիւր մու-վաֆֆագիյէթտէն տալը Բուճա-նիա հիւքիւմէթինին Թէպրիքեա-թընը տախի թահրիրատը մէզքիւ-ըէյէ իլավէ էյլէմիշ տիր։

Էրթէսի կիւնիւ Մաճիտ բաշա հազ-ըէթլէրի իլէ Մ. Միլաթօվիչ վէ Մ. Կէչօֆ՝ Բուճանիա սէրայը գրալիսի-նին ֆօթօկրաֆճըը Մ. Մանտինին նէզտինէ կիտէրէք։ ֆօթօկրաֆլա-ըընը չէքտիրմիյէր տիր։

Մէզքիւր ֆօթօկրաֆլար էլեկտր Պուզրէյտտ ֆիրուխթ իտիլմէքտէ իմիշ։

* *

Օսմանը վէ Պուլկար մուգավէլէսի հազգընտա պիր գարարը գաթի վերմէք իւզրէ Տէրսաատէթտէ պիր գոնֆէրանս իճթիմա իթմէսի մէսէ-լէսինտէն տալը հիւքիւմէթը Սէ-նիյէ իլէ Բէթերպուրկ գապինէթօ-սը արասընտա զուհուրա կէլմէ իւ-քիլթի՝ պայլըճա նօգթալար հազ-գընտա տէվլէթլէրը միւշարէյէհիւ-մա արասընտա պու քէրրէ հուսուլ-բէզիր օլան պիր էթիլաֆ վէ մու-վաֆագաթ սայէսինտէ հալլ օլմուշ օլմաղա, իթիլաֆ հասըլ օլան մէզ-քիւր նօգթայարընը խիւլասասը պէր վէճհը աթի տիր։

1։—Պէրլին ահտնամէսինին 17ին-ճի պէնտի մուճիպինէ Շարգի Բու-մէլի վալիլիկի Պուլկարիսթան բրէն-սինէ թէվտի օլընմըշ տրը։

2։—Բումէլիի Շարգի Նիզամնամէի տախիրինտէ իճրան թաատիրթի իչիւն Օսմանը վէ Պուլկար մուրախ-խասլարընտան միւրէքքէպ պիր գո-միսիօն թէչքիլ օլընանագ տր։

3։—Գօմիսիօնը մէզքիւր մուամէ-լաթը՝ տէօրթ այ միւտտէթ զար-ֆընտա խիթամ պուլաճագ տրը։

4։—Փետրուար 2տէ թէչքիլ օր-նան Բումէլիի Շարգի իտարէի մու-վագգաթէի հազրէքտէ՝ գօմիսիոն Թարաֆընտան թաատրի օլընան նի-զամնամէի տախիլինին սուրէթը զա-թիյէտ թաատիգ օլընտրդը կիւնէ տէկին իլիֆի վազիֆէ վէ մէմուրի-յէթինտէ պէրտէվամ օլաճագ տրը։

Գոնֆէրանսը իւք իճթիմընտա Օսմանը վէ Պուլկար մուգավէլէնա-մէսինին թաստիգի իւզէրինէ միւ-զաքէրէ օլընանագ տրը։

Մուգավէլէնամէի մէզքիւր թաս-տիգ օլընտրգտան սօնրա Օսմանը վէ Պուլկար գօմիսիօնը՝ նիզամնա-մէի տախիլիտ իճրա օլընանագ թաատիրթի իւզէրինէ իճրան միւ-զաքէրէյէ պաչլայանագ։ վէ իւքմալը վազիֆէ իտինէ, Տէրսաատէթտէ տիկէր պիր գոնֆէրանս՝ թէչքիլ օլընարագ։ պու գոնֆէրանս թաս-տիլ օլընան նիզամնամէի տախիլինին թաստիգինէ թէչէպպիւս իտէճէք տիր։

Պապը Ալի՝ տիւվելը էճնէպիյէյի գոնֆէրանսա իշթիրաք էթմէյէ ագտէմճէ տավէթ էթմիշ օլուպ, պու քէրրէ տէ պիր թահրիրաթը ուժու-միյէ իրսալ իտէրէք։ գոնֆէրանս մուրախխասլարընը սէրիան նասպ օ-լընմասը լիզգումընը պէյան ու իրաէ էթմիշ տիր։

* *

Շարգի Բումէլի հուտուտընտա Պուլկար հիւքիւմէթի թարաֆընտան վազ օլունան կէօմրիւք գօրտօնա-ըընն՝ Պապը Ալի իւէ բրէնս Ալէք-սանտր պէյնինտէ ճէրէյան իտէն մու-խապէրէ իւզէրինէ իլդա օլընտրդընը կէչէն կիւն եազմըշ իտիք։

Գու պապտէ ալընան թաֆսիլա-թը աթիյէյէ կէսրէ, Պապը Ալի՝ մէզ-քիւր կէօմրիւք գօրտօնլարը հազ-գընտա Ֆրանսա տէվլէթի թարա-ֆընտան վազգու պուլան էթիրազ իւ-զէրինէ, բրէնս Ալէքսանտրա պիր Թէլէկրաֆ քէշիտէ իտիպ, Պէրլին ահտնամէսինէ վէ Շարգի Բումէլի Նիզամնամէի էասխսինէ մուղայիր օլան մէզքիւր կէօմրիւք գօրտօնլա-ըընը իլդասընը Թալէպ էթմիշ, վէ աքսի թագտիրտէ։ Ֆրանսա տէվ-լէթինին Շարգի Բումէլի սուրէթը Թէվֆիյէսինի Թաատիգ էթմէյէճէ-գարար գարարը գաթի։ Օսմանը։ Սըրպ վէ Պուլկար մուրախխասլարընը ագտ միւ-սալէհատան տալը հրաս թ[illegible] մէճլիսունիյէթի թէպլիղ էթմէյէ խա-րիճիյէ նազրը Մ. Ֆէրէքիր մէ-մուր էյլէմիշ տիր։

Մ. Ֆէրէքիթ՝ պու վազ[illegible]յի թահ-րիրէն իրա իտէրէք, մէզքիւր մու-վաֆֆագիյէթտէն տալը Բուճա-նիա հիւքիւմէթինին Թէպրիքեա-թընը տախի թահրիրատը մէզքիւ-ըէյէ իլավէ էյլէմիշ տիր։

Էրթէսի կիւնիւ Մաճիտ բաշա հազ-ըէթլէրի իլէ Մ. Միլաթօվիչ վէ Մ. Կէչօֆ՝ Բուճանիա սէրայը գրալիսի-նին ֆօթօկրաֆճըը Մ. Մանտինին նէզտինէ կիտէրէք։ ֆօթօկրաֆլա-ըընը չէքտիրմիյէր տիր։

Մէզքիւր ֆօթօկրաֆլար էլեկտր Պուզրէյտտ ֆիրուխթ իտիլմէքտէ իմիշ։

* *

Սըրպիսթան իլէ Պուլկարիսթան արասընտա միւսալէհա ագտ իտիլ-տիկի խապէրի Բուճանիա գրալը Շարլ հազրէթլէրինին մէսմուր օլ-տրգտա։ Օսմանը։ Սըրպ վէ Պուլ-կ

ԱՀՎԱԼԸ ՄԱԼԻՑԷ

ՖՈՆՏՈՂԱՐ

Բոլիթիգաճա հէր պէօյիւք գաբշըգլըգլարը, ումումի աէվլէթլէր վէ պիր չօգ չիրքէթլէր էհամը ֆիյաթլարը իւգէրինէ պէօյիւք պիր տիւչկիինլիւք հուսուլէ կէթիրէճէքլէրի թապիի օլուպ, գաբշըգլըղա հէմճիվար վէ պինաէնալէյհ անքն մաղարրաթընա թա եագընտան թապի պուլունմուշ օլան միլքլէր էհամընքն իսէ էն գիյատէ բախնէտար օլաճագլարը տա թապիի պիր մատտէ տիր։

Կէօնակէօն բիւրիւգլէրի՝, պին նէվ միշքիլէրի։ վէ զայէթլէ միշէվվէշ հալի իլէ սայրը հիչ պիր բոլիթիգաճա գաբշըգլըղա գբեաս օլունմայան Շարգ միշքիլէրի պիր բաթլագ վէրտիքլէրինտէ, էն եագընտան անքն թէէսսիրի թահթընտա պուլունան միլքլէրին էհամ ֆիյաթլարը աբթըգ նէ՝ սըգընթըլը վագթլար կէչիրիրլէր, օրալարընը թարիֆէ հաճէթ գալմազ։

Աւսթրիա վէ Ռուսիա ֆօնտօլարը, Աւսթրիա վէ Ռուսիա տէվլէթլէրինին Պալգան միշքիլի ագընթընը գաբլանագլարը եախօտ գաբլմամաճագլարը իհթիմալէրինին արթմալարը վէ էքսիմէէրի նիսպէթինտէ քէնտիլէրի տէ նիզամը սուրէթտէ էնիպ չըգտալար։ ֆագաթ տէվլէթէնը միշարէլէյհանքն Պալգան միշքիլիթը իլէ տէրքեար պուլընան ալէագալարը նիհայէթ տօլալրտան պիր ալէագա տէրէճէսինին խարիճինէ չըգմամըշ օլտրգլարընտան, քէնտի ֆօնտօլարը իւզէրինէ օլաճագ թէէսսիրի տէ՝ տօլալրտան, վէ պինաէն ալէյհ մահտուտ պիր հալտէ գալար։

Ֆագաթ այնի միշքիլէ տօղրուտան տօղրու թապի պուլընան Մըրպկա վէ Եունան տէվլէթլէրինինքի կիպի, տէվլէթի Օսմանիյէնին տախ ումումի էսհամը, թապիաթը իլէ ֆէվգէլատէ սըգընթըլը վագթլար կէչիրէճէքլէր իտի, թապիի օլան չէյ չարէսիզ տիր։

Խուսուսի իլէ պիգիմ էսհամըմըզքն հալինի տահա գիատէ աղըրլաշըրբաճագ պիր սէպէպ տախի պուլունմագտա իտի քի, պու սէպէպ տէ, էճնէպի ֆօնտօճըլարտան պիր գըսմընքն ետ ճէհալէթինտէն ետ պէտխահլըգընտան հուսուլէ կէլմէքտէ իտի։

Գօնսօլիտէմիդին բիացա գբյմէթի միհվէրինի թէչքիլ իլէմէքտէ օլան D սէրինին, թա 14½ ղրչ։ գատար թէնէդղիւլ իլէմէսի, ասբլ բոլիթիզա միշքիլինին աղըրլըգընտան գիատէ, մէզքիւր ճէհալէթ եախօտ պէտխահլըգ զօրունուն նէթիճէսի օլտու։

Զաթէն Ռումէլիի Շարգի վագասը զուհուրինտէն էվվէլ, էսհամը մէզքիւրէմիդին բիացա գբյմէթի 18 ղչ։տան եօգաբը իտի իսէ տէ, էսկի գօնսօլիտ ֆիյաթը պու հիսապա 9 ղրչ։ա կէլմէքտէ օլաճաղընտան, սօն Ռուսիա մուհարէպէսինին էն պէտ։պախթ սըրալարընտա տախի գօնսօ։լիտէմիդին 8 ղրչ։տան աշաղը ինմէ։միշ օլմասը թահթը նազարա ալընտրգտա։ մէզքիւր 9 եախօտ 18 ղչ։ն տախի բէք տուն պիր ֆիյաթ օլմուշ օլտուղը անլաշըլապիլիր իտի։ պա խուսուս քի։ 1881ի դարարնամէսի սայէսինտէ։ ումումի էսհամբմբզքն կէրէք ֆայիզլէրի վէ կէրէք բէսէլ։մալէրի թէէտիյէսի խալիտէն խալ։ի մէթին պիր հալ քէսպ իթմիշ օլտուգլարը աշիքեար օլտուղուն։տան, Ռուսիա մուհարէպէսինին էն պէտպախթ վագթլարընա եագընտ պիր ֆիյաթ տիչկինիլիի բէք նա։հագգ պիր չէյ օլմուշ իտի։

Անճագ պու հալին ուզուն միտ։տէթ տէվամ իթմէյիպ, ֆօնտօ սահիպլէրինին եիւզլէրի կիւմյէ պաշ։լաեաճաղընա չօգ պիր չէյ գալմամբզ օլմասը իթիգատը քէսպի գուվվէթ իլէմէքտէ իքէն, պիր տէ նակէհան Ռումէլիի Շարգի վագասը զուհուրա կէլտիրինտէ, թամիրինէ ինթիզար օլունմագտա օլան միհվէրի գբյմէթ պիւսպիւթիւն պօղուգ պիր հալէ տիւչար օլտու։ եախօտ տահա տօղ։ռուսուսնու սէօյլէյէրէք, պօղուգ պիր հալէ տիւչար գբլընմասը թէճրիպէյէրի աչբգ պիր մէյտան պուլտը։լար։

Վագալի մէզքիւր նէթիճէսի օլ։բագ, չիմտիքի գօնսօլիտէմիզ 14 պուչուգ ղրչ։ա գատար թէնէդղիւլ իլէտի քի, էսքի գօնսօլիտ հիսապը իլէ 7 ղրչ։ 10 ֆրր։ գատար տիմէք տիր։ վէ պու ֆիյաթ իսէ, Ռուսիա օրտուսունքն Այսթէֆանօսա կէլմիշ օլտրգը էն պէտպախթ վագթիմիզտէ պիլէ կէօրիւմիւշ պիր չէյ տէյիլ իտի։

Ռումէլիի Շարգի վագասը տախի, ֆօնտօ ֆիյաթլարընքն տիւչմէսինի իլթիզամ իտէն պօրսա օյունճլարը ֆըրգասընա զիւէր թագընտրմըշ օլտու։

Զաթէն պու միւնասէպէթլէ ահ։վալը բոլիթիգիյէնին էբէյճէճ աղըրլըգ քէսպ էյլէմիշ օլմասը պու ֆըրգայա էբէյճէճ պէօյիւք պիր սէրմայէ օլմուշ իտի իսէ տէ, պու գատարը իլէ իքթիֆա իտիմէյիպ, մալիյէճէ պիր թագըմ խէյալի վէ նահագգ աղըրլըգլար տախի իճատ իտիլպ, հալը ֆուրսաթ էլտէ ի։քէն, արթըգ պիր էյիճէ իսթիֆա։տէ իտուպ, պիր գաթ տահա եաղ։լանմագ իսթէնտի։

Պու խէյալի վէ հագգսըզ իճատ։լարտան էն պայլըճալար չուռնլար օլ։տուլար։ եանի տէվլէթի Օսմանիյէ կիւեա թէտարիքեաթը հարպիյէսի իչչուն տարտա գալարագ։ Ցույուլը Ռումէմիյէ իտարէսինէ թէրք էյլէ։միշ օլտուղը վարիտաթը կէրի ալա։ճագ։ վէ պու սուրէթլէ, էսհամ ֆարզլէրի թաթիլ իտիլճէճէք իտի։

Ցէվլէթի Օսմանիյէնին, սէնէվի ան։ճագ իքի միլիոն լիրայա իպլաղ օյան վարիտաթը մէզքիւրէյէ միհհթաճ պուլունճագ պիր հալտէ օլմասը։ մէյէճէք պիր նէվի մալիյէ մուհա։ըպէսի տէվամ իյլէմէքտէ տիր, վէ էօթէ եանտա բարա սաերպ ֆօնտօ սաթընը ալմըշ վէ սագլամըշ օյանլարընը կիւնհլարը քէսրէթինտէն օլմալը տըր քի, խայլի սէնէ։լերտէն պէրու, մալիյէ մուհարէպէսի հաքիմի, հէր նասըլ իսէ, Մ։ըբլարա, եանի ֆօնտօլարընը եիւքսէլ։մէսի թարաֆընը իլթիզամ իտէնլէ։բէ բէք տէ էյի նազար իլէ պագ։մագ իսթէմէյօր։

Ցահա զիյատէ պէտպախթ պիր հալ տախի չու օլույօր քի, բոլիթի։գալարընը պիր խայլը միւտտէթտէն պէրու տէվամ էյլէմէքտէ օլորգլա։ըը միչէվվէշլիք հալի տախի, պու։նա ատէթա պիր թագիլիք հալի վէրմիշ տիր կիպի կէօրիւնիյօր։

Ֆիլվագը, պիր խայլի սէնէյէրտէն պէրու ումումի տիւնեանընը բոլիթի։գաճա հալի նէ՝ օլմըշ տրը — պախթ իշի պիր կէչիճի մէսերէթպախշ վու։գուաթա գարշը, ատէթա զէնճիր։վարի պիրիպիրլէրինէ մէրպութ պէշ օն խէեալի եախօտ հագգի պէտ։պախթ վուգուսթլար։

Պու կիւն Խրումիրլէր, եարընը Ար։պիլէր, Աֆղանիսթան, Թունքին, Զին, տիկէր պիր կիւն չու պու։, պիր տէ Ռումէլիի Շարգի, Սրբպ, Եունան վէ սաիրէ։ պունլարընը կէրիսի նիհայէ։թի եօգ։ չու եա պու մէմալիքլէր։տէ պէչէրիճճէ գաբըշըգլըգլար։ սէ։ֆիրլէր միւնազալարը։ հիւքմտար վէֆթընը վէ խասթալըղը կիպի թա։պիի հալլէր։ վէ պունլար կիպի պիր չօգ չէյլէր։ հէր վագթի Ազէթ։ըլա։ընը էքմէյինէ եաղ սիւրմէքտէ։ վէ պիչարէ Մ։ըբլարը մաղլուպ իտուպ։ չօգ տէֆա անլէրէ թապի գբլմագ։տա տրբլար։

Ռումէլիի Շարգի վագասը տախի։ ֆօնտօ ֆիյաթլարընը տիւչմէսինի իլթիզամ իտէն պօրսա օյունճլարը ֆըրգասընա զիւէր թագընտրմըշ օլտու։

Զաթէն պու միւնասէպէթլէ ահ։վալը բոլիթիգիյէնին էբէյճէճ աղըրլըգ քէսպ էյլէմիշ օլմասը պու ֆըրգայա էբէյճէճ պէօյիւք պիր սէրմայէ օլմուշ իտի իսէ տէ, պու գատարը իլէ իքթիֆա իտիմէյիպ, մալիյէճէ պիր թագըմ խէյալի վէ նահագգ աղըրլըգլար տախի իճատ իտիլպ, հալը ֆուրսաթ էլտէ ի։քէն, արթըգ պիր էյիճէ իսթիֆա։տէ իտուպ, պիր գաթ տահա եաղ։լանմագ իսթէնտի։

Պու խէյալի վէ հագգսըզ իճատ։լարտան էն պայլըճալար չուռնլար օլ։տուլար։ եանի տէվլէթի Օսմանիյէ կիւեա թէտարիքեաթը հարպիյէսի իչչուն տարտա գալարագ։ Ցույուլը Ռումէմիյէ իտարէսինէ թէրք էյլէ։միշ օլտուղը վարիտաթը կէրի ալա։ճագ։ վէ պու սուրէթլէ, էսհամ ֆարզլէրի թաթիլ իտիլճէճէք իտի։

Ցէվլէթի Օսմանիյէնին, սէնէվի ան։ճագ իքի միլիոն լիրայա իպլաղ օյան վարիտաթը մէզքիւրէյէ միհհթաճ պուլունճագ պիր հալտէ օլմասը։ գաղընը, վէ քէնտի իթիպարը մալիյէ։սինէ խալէլ կէթիրէճէք էօյլէ պիր թէչէպպիւսէ իրթիքապ իթմէյէ։ճէյլինի, վէ քէնտի եէտինտէ, մէպ։լաղը մէզպուրընը պիր գաչ միսլինի թէտարիք իտիպ քէնտի իհթիաճը զարուրէսինի տէֆ իտէճէք սաիր պիր չօգ մէնպալէրի պուլունտաղընը իսպաթ իտէնլէր, քէնտի սէօզլէրի։նի քիմէ՞ տիրնէթէճէճքլէր իտի։

Խէյալաթ վէ հագգսըզլըգ սէրմա։յէսինին զալէպէ իտէճէյի պիր սը։ըտտա, Նիհայէթինտէ նէտտամէթլէ։բինի կէօրմէք թէսէլլիսինտէն վէ մէՀՀուլէթինտէն պաշգա պիր չէյ պէքլէնէմէյէճէք իտի։

Ռումէլիի Շարգի վէրկիսինին մու։վագաթ թաթիլի, ուշէճլարընը հի։սապ տէֆթէրինտէ աչբգ գալան սօն ճէտվէլի տէ տօլտուրտը։

Իլթէ պունլար օյտուլար գօնսօլի։տէմիդին 14 պուչուգ ղրչ։ա գատար տիւչմէսինէ էն պէօյիւք սէպէպլէր։ եանի բոլիթիգաճա միւշ։իլ աղըրլըղընտան զիյատէ, պօրսա օյունճը։լարընը իճատ էյլէմիշ օլտուգլարը մալիյէճէ խէյալի վէ հագգսըզ միւշ։քիլլէր։

Ֆագաթ բիւզկեարընը ագսի թա։բաֆա էսէճէք կիւնլէրի տէ կէլմ։ճէքլէր իտի։

Աֆղանիսթան վագասընտա օյտու։ղը կիպի, իչպու Պալգան վագալա։բընտա տախի, ֆօնտօլարտան իսթի։ֆատէ իտէնլէր։, Ալէման ֆօնտօճը։լարը օյտուլար քի, պունունտա սէ։պէպի վար տրբ։

Պիր վագբթ, ֆօնտօ ֆիյաթլարը։նընքն պէօյիւք ֆարգլարընտան իսթի։ֆատէ իտէնլէր։, Ֆրանսըզլար իտի։լեր։ վէ օ վագբթլար տախի, իմբէ։բաթօր Նաբօլէոն հաղբէթլէրինին տէվրինտէ իտի։

Իսպաթ օյունմուշ պիր սահիհլիք տիր քի։ Էվրօբանընքն գարա գբթ։ասընտա բոլիթիգաճա էհէմմիյէթ հէր հանկը միլքտէ մէրքէզլէնիր իսէ։, հէր նէվի թիճարէթ տախի օ միլքէ ագար։

Ֆօնտօ թիճարէթի իչիւն տախի իչնն հալի թբպգբսը տրբ։

Էվրօբանընքն գարա գբթասը բոլի։թիգա տիգկինլէրի իւչիւնճի Նաբօ։լէօն հաղբէթլէրինին էլինտէ օյտու։ղու վագբթլար, պէօյիւք Ֆրանսըզ պանքէրլէրի բոլիթիգանընքն սահիհ կիտիչի իւզէրինէ չու եա պու սու։բէթլէ միշարէլէյհ հաղբէթլէրին։տէն մալիմամ ալարագ, տալիմա ֆայիտէլի թարաֆը կէօրմէյէ մու։վաֆֆագ օյմասա՝ վէ օնա կէօրէ հարէքէթ վէ իսթիֆատէ իլլէմէյէ միգթէտիր պուլունմագտա, վէ քիչիւ։քլէր տախի, պէօյիւքլէրին արգասը սրբա կիթմէքտէ իտիլէր։

Ֆագաթ Սէտանտա, իմբէրաթօրը միշարէլէյհ հաղբէթլէրինին օյ վա։գբթա գատար ֆաթհհ գբլըճը իլէ պիրլիքտէ, բոլիթիգաճա իսթիուն։լիք տախի Ալէմանիյա թէսլիմ գբ։լընը։

Վէ օյ վագբթտան պէրու, Ֆրան։սանքն տախիլի վէ խարիճի թիճա։բէթի բէյ տէր բէյ Ալէմանիյա կէչ։մէքտէ օյտուղու կիպի, ֆօնտօ ա։լէմինտէքի էհէմմիյէթի տէ հէման պիւսպիւթիւն օնա կէչմիշ տիր։

Թբպգը Աֆղանիսթան վագասընտա օյտուղու։ կիպի, չիմտիքի Պալ։գան վագալարընտան կէրէք գօրգու վէ կէրէք սբէքիւլատիօն իշիւն, խու։սուսի իլէ պունտան պիր իքի հաֆ։թա մուգատտէմ կէրէք Լօնտրա վէ կէրէք Բարիզ պօրսալարընտա հէրնէ գատար ֆօնտօ սաթտլար իսէ, պու։նուն հ։ման էքսէրիսինի Ալէմանլար սաթընը ալտրլար վէ չիմտի տախի ֆի։յաթլարընը եիւքսէլմէսինտէն քիւլլի։յէթլէ իսթիֆատէ իլլէմէքտէ տիրլէր։ նասըլ քի Աֆղանիսթան միշքիլինին թէսվիյէսինտէ տախի այնի սուրէթ։տէ իսթիֆատէ իթմիշլէր տիր։

Զիւնքի չիմտի, Էվրօբանընքն գարա գբթասը բոլիթիգա տիգկինլէրի Բբ։բէնս Պիզմարգ ճէնապլէրինին էլին։տէ պուլունուեօր, վէ Պէրլինտէքի պէօյիւք պանքէրլէր։ չու եա պու սուրէթլէ միշարէլէյհ հաղբէթլէրի։նին էֆքեարընա թէէմամը իլէ վա։գբթ օյուպ օնա կէօրէ հարէքէթ իլլէմէքտէ։ վէ քիչիւք պանքէրլէր տախի։ պիմիւնասէպէթ անլէրին ար։գալարընտան կիթմէքտէ տիրլէր։

Պու հալտէ։ Պէրլին պօրսասընքն մէյլի։ բոլիթիգայի ումումիյէնին կիտիչինէ տէ պիր այնա սաերլապի։լիր։

ՄԸՍԸՐ

Ֆ։ Ֆ։Ա։Ն։Ն։ Կաղէթասընքն Գա։հիրէ մուխպիրի՝ Եօգարբքի Մըսրբրքն հուտուտընը ասիլէրին Թէճաֆուզը։տան մուհաֆազա մագսէտիյէ Գա։հիրէտէ ինկիլիզ էրքեանը հարպ թա։բաֆիլարընտան վէրիլէն գարարլարընը պէր վէճհը աթի օլտրգընը մէզքիւր կա։զէթայա պէյան իտէյօր։

1։—Վատի Հալֆանընքն ճէնուպընը։տա պուլընան ասքէրի մէվգիէրտէ ինկիլիզ ասքիրինին եէրինէ ասա։քիրը Մըսրիյէ իզամ օլունմասը։

2։—Իչպու հարէքեաթը ասքէրի։յէ՝ մէվսիմը հարարէթին վիւրու։տինտէն էվվէլ մէվգբի իճրայէ վազ իտիրէբէք, ինկիլիզ ասքէրինին հիյ։նը ավտէթլէրինտէ միչքիլթա տիւչար օլմամալարընա միմքին մէր։թէպ իթինա իտիլմէսի։

3։—Ասիլէրէ գարշը Մըսրը ասքէ։բիյէ պէրապէր միտտաֆատտա պու։լունտճագ օյան միթի գապիլէրէբ վէ միբթէֆիգ չէյլէրէբ իտանթը նագտիյէ իթա իտիլմէսի։

4։—Միբթէֆիգ գապիլէրէբ ի։տիլճէճք մուավէնէթը նագտիյէնին պիրտէն իթասը ճիհէթինէ կիտէ։մէյիպ, պունլարընը ասիլէր ալէյհի։նէ վուգու պուլաճագ հէր պիր ֆիբ։թուհամ վէ անլէրտէն հէր պիր ա։լաճագլարը միւհիմ էսիր նէսպէթին։տէ իթա իտիլմէսի։

5։—Մէզքիւր գապիլէրէբ իտանթը նագտիյէտէն պաշգա հինը իգ։թիզատա էրզագ վէ միւհիմմաթը հարպիյէճէճ տախի մուավէնէթ օլը։մասը։

Սուտանտա ինկիլիզ օրտուսը գօ։մանտարարընտան ժէնէրալ նրէն։ֆիլա իլէ ժէնէրալ Սթէֆէնսընքն թա։բաֆլարընտան իթթիխազը թասվիպ օյունան իշպու թէտպիրլէրի՝ Գա։հիրէտէքի ինկիլիզ ժէնէրալ գօնսօ։լսը Սըր Էլվին Պէյրինկ Լօնտրայա իշար իտէրէք։ օլ պապտէ թալ։մաթ թալէպինտէ պուլունմուշ։ վէ Մըսրը հարպկիյէ նազարը Ապտիլ Գատէր բաշա հաղբէթլէրի տախի ինկիլիզլէրին պու թասավվուրընը քեամիլէն թաստիգ ու թասվիպ էյ։լէմիշ տիր։

* * *

Ղազի Ահմէտ Մուխթար բաշա հաղբէթլէրի թարաֆընտան Սուտան իխթիլալընը էսպապը զուհուրինէ տիր Պապը Ալիյէ իրսալ օյլանն բա։բբթօնրն մէալի հագգնտա աթի։տէքի մալիումաթ վէրիլիյօր։

Բաշի միշարէլէյհին պէյանընա կէօրէ։ Սուտան սէրքէտլէրի՝ ինկիլթէրա թարաֆընտան էհալինին մէզհէպինէ միւտախէլէ օլընը մէվ։լէքէթլէրինի՝ զապթ ու իսթիսաը թասվիպ օյունմասը բաշի միշարէլէյհ հաղբէթլէրի թարաֆընտան արզ ու ինհա օյընմըշ տրբ։

Ղազի Մուխթար բաշա հաղբէթ։լէրի՝ Սուտանտա ասաքիրը նիզամ։յէնին հարէքէթինէ պիր հատտ թալին օյընարագ։ 9 ալայ գատար ասաքիրը նիզամիյէ սէվգի քիֆա։յէթ իտէպիլիր իսէ տէ։ ասաքիրը մէրգումէնին թանզիմի պիր զէմանա միւհթաճ օլտրգընը պէյան։ վէ ինկիլիզ ժէնէրալընքն իհրազ իթմիշ օլտրգը Մըսրը ասքէրի սէրգօման։տանընքը մէմուրիյէթինին իլղասընը տախի թավսիյէ իթմիշ։ վէ մէսա։բրինը ասքէրիյէի 410.000 լիրա թախ։մին իտէրէք։ պունքն գաբշըգըգընը տախի կէօսթէրմիշ տիր։

Բաշի միշարէլէյհ՝ ժանտարմա վէ բոլիսէ տախի հիւքիւմէթը Մըս։բիյէտէն լալիհալար թալէպ իթ։տիկի կիպի, Մըսրրտա ինկիլիզ գօ։միսէրի Սըր Հէնրի Տրրմընտ Ուօլֆա թալիմաթ կէօնտէրիմէք իւզրէ Լօն։տրատա սէֆարէթը Սէնիյէ մարի։ֆէթիյէ ինկիլիզ գապինէթասընա միւրաճաաթ օյունմասընը տախի Պա։պը Ալիյէ արզ իթմիշ տիր։

* * *

Հիւքիւմէթը Մըսրիյէնին՝ Սուա։քիմէ 2400 ասքէր կէօնտէրմէք իւզ։րէ պուլընտրզը մալիում տիր։

Իլպու սէվգիյաթը ասքէրիյէյ գարշը Ահմէտ Մուխթար բաշա հաղ։

---

(124)

ՍԻՄՕՆ ՎԷ ՄԱՐԻ

ՄԻՒԷԼԼԻՑԻ

ԳՈՍԱԼԻՒ ՏԷ ՄՕՆԹԻՒԼՆ

ՄԻՒԹԷՐՇԻՄԻ ԱՆՏՈՆ ԱԼԻՓ

Բօլիթ։ — Մամաֆիհի, իչին պաղը մուղլագ ճիհէթլէրի վար քի։ հէնուզ ու։ճուենը էլէ կէչիրէմէյօրմ։ Ցօլապա պրրագըմըշ օյան մուխապէրաթընն գաթիլէ մախսուս մուխապէրաթ օլմասընը պէտիհի տիր։ պունքն տա իսպաթը չու տրբ քի, խապիս սավուշընը սըրատա, քիլիտին իչինէ թաշ բարշալարը գօյմըշ։։։ տիմէք օլուր քի, մագսատը՝ մուխապէրաթընն սահիպլէնին մէգարա կիրմէսինի մէն վէ եախօտ թէէրիր իթմէք իսմիշ։ չու հալէր զիհնիմի գարբշըբբյօր, գարարթը։յօր։։։ պէնճէ էն սահիհ օյան չէյ չու տրբ քի, իչին իչինտէ պիր իւչիւնճի քեա։ֆիր տահա վար տրբ, վէ արապանընքն իչինտէ տիւչմէսինի տիւչիրմիշ օյան տա պու իւչիւնճի քեաֆիր տիր։ Իչին պէօյլէ օլտուղընա գանի իմ, հաթթա էմին իմ պիլէ տէյէպիլիրիմ։

Միւսթանթիգ։— Օ իւչիւնճիւնին տէ Բիէր Լարթիկին տախիլ օյտուղընը զանն իթթիյինիզ շիրքէթնն ազատընտան խուկիկնի մէմուլ իսթ։յօրմըսընը։

Բօլիթ։— Խա՛յր, հաթթա մուղայիրինի մէմուլ իսթ։յօրմ։ տիւչմէնին սահիպի, հիյլէ վէ ֆիթնէ իլէ իչին էչինէ բարմագ ուզամը, չէրիքլէրին հարէքեաթընա մանի օյան վէ անլէրին էսարընա ակեահ օլմագլըղա ուղրաչան պիր քիմսէ տիր տէյու թախմին իսթյօրմ։

Միւսթանթիգ։— Թախմինաթ վէ զաննիյաթընը չօղալտրգեա չօղալըյոր։ օլ։մայա քի զիհնինիզ պուլանընն տա չաշրբասընը։

Բօլիթ։— Հագգաթը հալի արայօրմ։ Եօլումը չաշրմայաճաղրմա, վէ պիր արալըգ չաշրբսա՝ պիլէ եէնէ տէրհալ պուլաճաղրմա էմին օյունը։ մէյտան նէ գատար գարանլըգ օլսա, էլպէթթէ քի քէօչէնին պիրինտէն պիր ըշըգ կէօրիւնէ։ճէք տիր։։։ Պու սապակ արապանը Պինէնին արապասընը նասըլ քի մուայէնէ իթթիմ վէ նէթիճէսի միւֆիտ օլտու իսէ, խուսուսաթը սաիրէնին տախի օլ վէճհ իլէ մուտագգանէ մուայէնէսինէ միւսատատ իթմէնիզի թալէպ իտէրիմ։

Հիւքիւմէթ մէմուրլարը իլէ Գօնթ Իվան վէ մէգարիսթան մուհաֆիզը գաբուն էչինէ գատար կէրի չէքիլիպ, մատամ Բօզիէյի քէնտի հալինէ պըրագտըլար։ Մէրգումէ՝ մէգարընն հէր քէօչէսինի ֆէվգէլատէ պիր հիթիմամ իլէ կէօզտէն կէ։չիրիպ, սանտալիէլէրի պիրէր պիրէր եէրլէրինտէն օյնաթը, խալըյը [գալարընը սիլքտի վէ պիրտէն պիրէ պիր սէտտ սալըվէրիպ, թաշլարընը իւզէրինէ տիզ չէօք։տիւ, վէ թօզընն իչինտէն տարը պէօյիւքլիյինտէ քիչչիք պիր մաի թաշ պուլտը։

Միւսթանթիգ։— Նէ՞ պուլարընը։

Բօզիէ։— Տիյմէնին իւզէրինտէն տիւշմիշ օյան բէրուզէ թաշը պուլտրմ։

Միւսթանթիգ։— Սահի՞հ մի։

Բօզիէ — Իյթէ, պագընը—տէյիպ այադա գալգտը, բարա քէսէսինտէն աթ նալը պիչիմնտէքի գօլ տիյմէսի թէքինի չըգարտը, վէ պուլտրը բէրուզէյի պօշ օյան թաշ էվինին իւսթինէ գօյուպ,— չու գօլ տիյմէսի գաթիլին օյտուղընա պու պիր տէլիլը գավի տիր։ պէն գաթէն պէօյլէ օյտուղընա էմին իտիմ։ Պուրատաքի թէհարրիյաթըմ թէքմիլ օյտու։, վագթըմը զայի իթմէտիմ տիմէք տիր։

Գօնթ Իվան՝ գօլ տիյմէսինի ալըպ էյիճէ թէտգըզտէն սօնրա։—Կիւղէլ վէ էյիճէ եարըմըշ պիր տիյմէ։։։

Բօզիէ՝ տիյմէյի թէքբար բարա քէսէսինէ գօյտրգտան սօնրա։— Հագգաթէն զայէթ էյի եարըմըշ պիր տիյմէ, —տէյիպ, Գօնթա խիթաալէն։— Գօնթ, պու ագ։շամ սաաթ օն պիրտէ մէշղո՞ւլմըսընը։

Գօնթ։— Խա՛յր։

Բօզիէ։— Պէնիմ իլէ պուլուշալիլի՞բմիսինիզ։

Գօնթ։— Շիւսկէսիպ, հաթթա մաէլմէմունիյէ։

Բօզիէ։— Օ հալտէ պու ագշամ սաաթ օն պիրտէ Մէզքէյ իլէ Սէն-Մարթէն օգագալարընը քէօչէսինտէ արապա իլէ պէնի պէքլէյինիզ։։։ պիրիսի պաշընը ա։բաղատան իչէր սօգուպ, «Դէնի, դէլ դէ։լէյ։ը» տէյճէճ տիր։։։ օ ատամընն արգասընտան կիտէրսինիզ։ խասսէթէն պիր ատամ կէօնտէրէճէյիմ քի, օ ատամընն սիզի կէօթիւրէճէյի էվին գաբուճընընա, ուզուն ուզատիյէ մէրամ անլաթմագա ուղրաշմայասընը։

Գօնթ։— Թարիֆ իթմէյինիզ մահալտէ այնը սաաթտա պուլունընրը։

Բօզիէ։— Էօյլէ իսէ պու ագշամ կէօրիւշիւրիզ։։։ էֆէնտիլէր, պուրատա գատար գարանլըգ օլսա, էլպէթթէ քի քէօչէնին պիրինտէն պիր ըշըգ կէօրիւնէ։ճէք տիր։։։ Պու սապակ արապանը Պինէնին արապասընը նասըլ քի մուայէնէ իթթիմ վէ նէթիճէսի միւֆիտ օլտու։ իսէ, խուսուսաթը սաիրէնին տախի օլ վէճհ իլէ մուտագգանէ մուայէնէսինէ միւսատատ իթմէնիզի թալէպ իտէրիմ։

Հիւքիւմէթ մէմուրլարը իլէ Գօնթ Իվան վէ մէգարիսթան մուհաֆիզը գաբուն էչինէ գատար կէրի չէքիլիպ, մատամ Բօզիէյի քէնտի հալինէ պըրագտըլար։ Մէրգումէ՝ մէգարընն հէր քէօչէսինի ֆէվգէլատէ պիր հիթիմամ իլէ կէօզտէն կէ։չիրիպ, սանտալիէլէրի պիրէր պիրէր եէրլէրինտէն օյնաթը, խալըյը [գալարընը սիլքտի վէ պիրտէն պիրէ պիր սէտտ սալըվէրիպ, թաշլարընը իւզէրինէ տիզ չէօք։տիւ, վէ թօզընն իչինտէն տարը պէօյիւքլիյինտէ քիչչիք պիր մաի թաշ պուլտը։

Միւսթանթիգ։— Նէ՞ պուլարընը։

Բօզիէ։— Տիյմէնին իւզէրինտէն տիւշմիշ օյան բէրուզէ թաշը պուլտրմ։

Միւսթանթիգ։— Սահի՞հ մի։

Բօզիէ — Իյթէ, պագընը—տէյիպ այադա գալգտը, բարա քէսէսինտէն աթ նալը պիչիմնտէքի գօլ տիյմէսի թէքինի չըգարտը, վէ պուլտրը բէրուզէյի պօշ օյան թաշ էվինին իւսթինէ գօյուպ,— չու գօլ տիյմէսի գաթիլին օյտուղընա պու պիր տէլիլը գավի տիր։ պէն գաթէն պէօյլէ օյտուղընա էմին իտիմ։ Պուրատաքի թէհարրիյաթըմ թէքմիլ օյտու։, վագթըմը զայի իթմէտիմ տիմէք տիր։

Գօնթ Իվան՝ գօլ տիյմէսինի ալըպ էյիճէ թէտգըզտէն սօնրա։—Կիւղէլ վէ էյիճէ եարըմըշ պիր տիյմէ։։։

Բօզիէ՝ տիյմէյի թէքբար բարա քէսէսինէ գօյտրգտան սօնրա։— Հագգաթէն զայէթ էյի եարըմըշ պիր տիյմէ, —տէյիպ, Գօնթա խիթաալէն։— Գօնթ, պու ագ։շամ սաաթ օն պիրտէ մէշղո՞ւլմըսընը։

Գօնթ։— Խա՛յր։

Բօզիէ։— Պէնիմ իլէ պուլուշալիլի՞բմիսինիզ։

Գօնթ։— Շիւսկէսիպ, հաթթա մաէլմէմունիյէ։

Բօզիէ։— Օ հալտէ պու ագշամ սաաթ օն պիրտէ Մէզքէյ իլէ Սէն-Մարթէն օգագալարընը քէօչէսինտէ արապա իլէ պէնի պէքլէյինիզ։։։ պիրիսի պաշընը ա։բաղատան իչէր սօգուպ, «Դէնի, դէլ դէ։լէյ։ը» տէյճէճ տիր։։։ օ ատամընն արգասընտան կիտէրսինիզ։ խասսէթէն պիր ատամ կէօնտէրէճէյիմ քի, օ ատամընն սիզի կէօթիւրէճէյի էվին գաբուճընընա, ուզուն ուզատիյէ մէրամ անլաթմագա ուղրաշմայասընը։

Գօնթ։— Թարիֆ իթմէյինիզ մահալտէ այնը սաաթտա պուլունընրը։

Բօզիէ։— Էօյլէ իսէ պու ագշամ կէօրիւշիւրիզ։։։ էֆէնտիլէր, պուրատա արթըգ իչիմիզ գալմատը։

Միւսթանթիգ։— Նաալլարատան պիրինին իւզէրինտէ պուլընան տէլիքլի քեա։ղըտը նէ օյտուղընը պու կիւն պանա թարիֆ իտէճէյինիզի վատ իթմիշ իտինիզ։

Բօզիէ։— Հագգընը զար։ պահսընը իթմէմիշ օյա իտինիզ, ունութաճագ։տրմ։

Միւսթանթիգ։— Արատրգընընը պուլտունը՞զ մը։

Բօզիէ։— Հիչ զահմէթ չէքմէքսիզին։

Միւսթանթիգ։— Նէթիճէսի նէ օյտուղընը անլամագ մէրագընատրմ։

Բօզիէ։— Մուհաֆիզընն օտասընա կիտէ՞րմիսինիզ, եարբազմը կէօսթէրէյիմ։

Մուհաֆիզ։— Գույուրընն։

Մէզարտան չըգաճագլարը սըրատա, Գօնթ Իվան՝ միւսթանթիգ Մ։տը ժիպ։էյէ խիթապէն։— Նիմտի արթըգ թահգըգաթընընը պիթտի զանն իտէրիմ։ մու։գատէման մէզարընն թամիրի գըմընտա թալէպ իթմիշ օյտուղըմ բուխաթնամէ։յի վէրէպիլէճէ՞քսինինիզ։

Միւսթանթիգ։— Խաթէտիյինիզ բուխաթնամէնին իթասընճա հիչ պիր մահ։զուր կէօրմէյօրմ—տէտիրտէն սօնրա, մուհաֆիզգա խիթապէն։— Գուրարմիէֆ մէ։զարընա լազըմ կէլէն թամիրաթն իճրասը զըմընտա, Գօնթըն կէօնտէրէճէյի՝։ մէլէյէ միւսատատ իթմէնիզի թավսիյէ իտէրիմ։

Գօնթ։— Թէչէքքիւր իտէրիմ, մատամ քի պուրայա գատար կէլմիշիմ, պիր մէրմէրճի պուլայմ տա իչի թարիֆ իտէյիմ։։։ ինչալահ ագշամ կէօրիւշիւրիզ, մատամ։։։—տէյիպ, Իվան Սմօիլօֆ մուֆարագաթ էյլէմի։

Տիկէր գալանլար մուհաֆիզընն օտասընա կիթտիլէր։

Էմէ ժուպէր՝ հիւքիւմէթ մէմուրլարընյա եալընընզ գալտրգատա, ճըզտանընտան իլա ագշամընը թէրթիպ իթմիշ օյտուղը մէքթուպը չըգարըպ, վէ միւսթանթիգէ վէրիպ։— Եիքսէք սէս իլէ օգուրընը։ Մ։տը ժիպրէ մէքթուպը եիքսէք սէս իլէ օգուրը։

Բօզիէ։— Նէ՞ անլատընը։

Միւսթանթիգ։— Թիճճարատան պիրինին ատի պիր լիսան իլէ եազմըշ օլարընը պիր թիճարէթ մէքթուպ։

Բօզիէ։— Շիւսկէյի տավէթ իտէճէք պիր մէքթուպ տէյի՞ եա։

Միւսթանթիգ։— Ասլա։

բէթլէրինին բրօթէսթօ իթտիկի Մը-սբրտա շայի օլմուշ իսկ տէ, Էլ Գա-հիէ կաղէթսը՝ միւշարէլէյինին պու-պապտէ բրօթէսթօ իթտիկինին ասլ-ու էսասը օլմասրդնը իլան իտէյօր։

***

Ախիրէն Մբսբրտա շրմալտան ճէ-նուպա տօղրու պիր հարէքէթը արզ մուգու պուլմուշ տրը։

***

Ինկիլթէրրանդն Տէրսատէթ սէ-ֆարէթխանէսի աթաշէ միլիթէրի օլուպ ախիրէն մէմուրիյէթը մախ-սուսսէ իլէ Գահիրէյէ վէ օրատան տա-վատի Հալֆայա ազիմէթ էյլէմիշ օ-լան պինպաշը Մ. Թրօթթը՝ պու-քէրրէ Գահիրէյէ ավէթլէ Սբը Հէն-րի Տրբմբնտ Ուօլֆ իլէ պիմիւլա-գաթ, մէմուրիյէթինէ ամտ մալիւ-մաթ վէ թաֆսիլաթը իթա իթմիշ տիր։

***

Բիվայէթէ կէօրէ, Մբսբրտա բօ-լիս վէ ժանտարմա մէվճուտնդն ար-թբրբլմասընը Պէյբրը բաշանդն թա-լէպ իթմէսի իզէրինէ Ղազի Ահ-մէտ Մուխթար բաշա հազրէթլէրի՝ պու մէսէլէյի սուրէթը մախսուսէ-տէ նազարը տիգգաթա ալմշ վէ հէյէթը զապթի մէզբիրէ հագ-գընտա պու քէրրէ հիւքիւմէթը Մբարիյէտէն մալիւմաթը մուֆա-սալէ թալէպ էյլէմիշ տիր։

***

Պու քէրրէ իսքէնտէրիյէ եէնի-տէն 103 սանդրգ վէ 1 614,530 ֆը-բանգլրգ մէսքիւքաթը ճէտիտ վիւրուտ իտիւպ, կէօմրիւք իտարէ-սինէ թէսլիմ օլընմշ, վէ մէպլաղը մէզքիւր՝ իսքէնտէրիյէ մութասար-բբֆլրդը թարաֆընտան միւխթէլիֆ պանգալարա թէվզի օլընաճաղը հա-սէպիյէ, միւթասարբբֆլրգտան պիր մէմուրը մախսուս կէօմրիւկէ կէլիպ մէսքիւքաթը մէզքիւրէյի թէսլիմ ալմշ տրը։

***

Գահիրէտէն ալընան սօն խապէր-լէր՝ Սուաքիմտէ պուլունան ինկի-լիզ ասքէրինին բէք թէհլիքէլի պիր հալտէ պուլընտըղընը պիլտիրի-յօրլար։

Օսման Տիկմա՝ պիր թարաֆտան Սուաքիմ իզէրինէ հիւճում իթմէք իւզրէ ատամլարընը թէզեիտ իթ-մէքտէ, վէ տիկէր թարաֆտան ին-կիլիզ ասքէրինին թամամ ճիհէթի-նէ հիւճումինի մէն իչին թէտարի-քաթ իճրասընա տէվամ էյլէմէքտէ իմիշ։

Մէրգումդն թահթը գօմանտա-սընտա չիմտի 8000տէն զիյատէ ասի մէվճուտ իմիշ։

ՄԻԻԹԼԷՖԹ ԿԻԼԻՊԷՆԿԵԱՆ ՀԱՃԻ ՍԵՐՈՎԲԷ ԷՖԷՆԴԻՆԻՆ ՎԷՖԱԹԸ

Էմմալ ու ագրանը արասընտա պի-հէմթա, էտէպ ու հիւսնիւ ախլագ-տա պիհէմտէ, սրտգ ու իսթիգա-մէթ թարիգինտէն նա թէֆրիգ, իլմի թիճճարանտա ֆայիգ, ագլ ու տիրայէթէ սալիք, ֆէթանէթ ու զէքամէթլէ մութասբֆ, ֆու-գարա վէ պիչարէկեանա բէֆիգ, հաթթա ճիւմլէ հագգընտա տախմա խայրխահ, թէրպիյէ վէ ինսանիյէթ, տիյանէթ ու ֆազիլէթ, վէ հուպպը ինսան հրսիյաթը իլէ միւքէմմէլ վէ միւքէլլէֆ, վէ խրլգաթէն մէճ-պուլ պուլունընը ֆէզահլ վէ խէ-սահլի մէշհուտէի մէրղուպէսի սա-յէսինտէ չէօհրէթեաց օլմասը իլէ պէրապէր, էսէրը քիպր ու ղուրու-բիյէթտէն քիւլլիյէն արի վէ պէրի, վէ չու ճիհէթլէրէ տէյիլ եալընը-ղ մէնսուպ օլընը միլլէթի պէյնինտէ, իլա ումում Խրիսթիյանլրգ ալէմին-տէ տախի պիր կէվհէրը կիրանպէ-հա միսիլու բիւր բէճաղ, վէ հէր սընֆ էտեան ու միլէլ նէզտինտէ մէմուս, վէ պիր սիեագ իւզրէ մագպուլ վէ միւթէպարէք վէ ամ-մէյէ սէվկիւլիւ, վէ տահա բէք չօգ սենէլէրէ եաշամաղա վէ Նիմու-նէէ իպրէթ վէ միլլէթինէ սերմա-յէի տահմիի իճթիհատ օլմաղա շա-յան վէ սէզավար պուլունան օլ զա-թը սիւթիւտէսրֆաթ՝ հայրֆ, հէ-զարան հայրֆ, պիր իլէթը միւշ-քիլէյէ տիւյար վէ բէնէի էճէլը զուլմէ գուրպան օլարագ, վագբթ-սըզ զայպուպէթի իլէ ումում բայի-թախթ վէ Անատօլու էհալիսինի վէ պիլ խասսա միլլէթիմիզին հէր ֆէր-տինի միւսթաղրագը հիւզնը էլէմ էյլէտի։ Շէօյլէ քի, հէր լիսան ու էտեան՝ կիլիպէնկեան հաճի Սերով-բէ էֆէնտինին վէֆաթը իլէ էրմէ-նի միլլէթինին, էզճիւմէ ճէմիյէթը պէչէրիյէնին բէք պէօյիւք վէ պէլ-քի տէ պիրինճի զայպը օլաու տէյու-իգբար ու իթիրաֆ իթմէքտէ տիր-լէր։ Միւթէվէֆֆի մուսմիրիյէնին մէտհ ու սէնասընա տահիր տէյիլ քի պու սէօզլէր, իլա մէրհամէթ վէ ֆազիլէթի ճիւմլէսինտէն օլարագ ճէլլի վէ խաֆի իպրազ իթմիշ օլը-ղը համիյէթ ու ուլուվը հիմմէթինի միւպէյին ճիլտլէր իլէ քիթապլար տախի թէէլիֆ իթսէք երնէ քիֆա-յէթ իթմէյէճէկինտէն, օլ խուսու-սաթտան սարֆը նազարլէ կէյէլիմ սէպէպի վէֆաթընա։

Վագբա պու տիւնեատէ հէր տօ-ղան էօլիւր, վէ հէր կէյէն տուր-մազ վէ հէր շէյ եավաշ եավաշ մահվ ու ինգբրագա եիւ թութուպ, վէ հէր կիտէն կէլմէզ եօլու պիր չար-խը հէնկեամ իսկ տէ, ֆագաթ միւ-թէվէֆանընն սէպէպը վէֆաթը, օլ մաքինանի ֆէյէյին տէվրանընտան հասը օլան վագթի հալլերտէն օլ-մատրդընտան, իշթէ ասրլ թէէսսիւֆ օլունաճագ հալի՝ միւթէվէֆաի մու-մարիյէյին վէֆաթընա սէպէպ օլան մատտէյէրտէ կէօրէպիյէճէյիզ տիր։ չունքի քէնտիլէրի դայէթ ֆազրը միլէթ վէ մուհիպպի ինան օլմա-սընտան, բէք չօգ քէսանդն թէայ-եիշ ու իտարէսի իչին մէմալիքը միւխթէլիֆէտ, վէ էզճիւմէ Անա-տօլունուն պաշրճա չէհիրլէրինին ճիւմլէսինտէ իշլէր քիշատանա վէ բէք չօգ ատէմլէրին գայրբլմասը քէյֆիյէթինէ թէչէպպիս իտիւպ, վէ պունլար իլէ վագը օլաճագ մու-խապէրաթը եէմմիյէյի տախի պիլ-մէճպուլիյէ քէնտիլէրի տէրէօհտէ իթմիշ օլտուգլարընտան, քէսրէթը մէշաղիլ ճիհէթի իլէ եէմմիյէ օն պէշ սաաթտան զիյատէ սարֆը զիհն իթ-մէկէ վէ օն եէտի սէնէ էվվէլ թա-բաքը աթբպպատան թավսիյէ իտի-լէն իսթիրահաթը պէտէնիյէյէ տա-իր վագը օլան էմրէ պիզզարուր իմ-թիսալ իտէմմէքտէ պուլունմուշլար իտի։ Աճապա խիլաֆը մէճմուիյէթ վագը օլան հալ ու հարէքէթլէրի-նին սէպէպ ու հիքմէթի թամամ վէ հասէտ տուլղուլարը՞ մը իտի։ խա-յբը, խա՛յբ, անճագ միլլէթիմիզ-տէ չիմտիյէ գատար կէօրիւմէտիյի իւզրէ քէնտիլէրինին ֆազիլէթ ու տիյանէթ վէ միւրիւվվէթլէրի իգ-թիզասընճա, ճէվանիպը էրպա-ատէն պաշընա թօբլատրը պիր թագմ պիչարէկեանընդ գարբլմասը, վէ անլէրին րիֆահ ու խթիրահաթ-լէրի մէգասիտինէ միւպթէնի իտի։ Վագբա ինսանլարրն վէ տիւնեանդն սէլամէթի իչին բէք չօգ միւպա-բէք զէվթի ֆէտատ ճան իթտիլէր։ լաքին միւթէվէֆաի մուսմիրիյէ տա-խի մութլագա միլլէթիմիզին քիւ-չիւք գբսմընը պէօյիթմէքէֆքեա-բընտա վագը օլան սէպաթ վէ մու-վֆագաթ պուլմալարը իլէ լէքէ-սիզ վէ էպէտտի պիր իսմ պբրագա-բագ թէսլիմը բու հիթմիշ օլտրլար։ Վագբա պու խուսուստան տօլալը ֆամիլեամբզընդ ճիւմլէի ազալէրինի վէ հաթթա միլլէթիմիզի վէ պախու-սուս ճէմիյէթը պէչէրիյէի թէպ-բիք իլէ ֆաբբ իտէպիլիր իսկ տէ, ֆագաթ չի ֆայտէ քի, չիմտիյէ գատար ճէմիյէթը պէչէրիյէ արա-սընտա ագբան ու էմսալի պուլընմայան օլ զաթը սիւթուտէսրֆաթընդ զայպընտան տօլալը, խմէթլու զվ-ճէ վէ քէրիմէի միւհթէրէմէլէրի հանբմ հազարաթընդն վէ պախուսուս մախտումը ալիլերի իլէ պէրապէր ճիւմլէ ֆամիլեամբզընդ վէ տօսթլա-ընդն սինէլէրինտէ աչընան եարէտէն նաչի ճէնապը Ալլահընդ թէտավիսինի վէ Ռուհ էլ Գուտսընդ թէսէլլիյաթը-նը թէմէննի իտէրիմ։

Գ-ազար Ս. Նիքոլէնկեան

1886 փետր. 23 Վարնա

Գալաթատա քէօբրիւ պաշընտա 33 նումէրօլը մաղազատա մուգիմ Գու-լագսրդ օղլու Մարգար էֆ. Թարա-ֆընտան վիւրուտ իտէն իլան տընը.

Պէհէր իքի այտա պիր քէշիտէսի մու-գաբբէր օլան Ռումէլի տէմիրեօլ Թահ-վիլաթ գուրասը՝ իշպու 1886 սէնէսի շէհրը Նիսանը է Ֆբէնէի 1ինճի կիւնիւնտէ 97ինճի տէֆա օլարագ Զարպխանէի Ա-միրէտ քէշիտէ գբլընաճագ գուրա ֆբ-բամիյէլէրինին պիրինճիսի՝ 600,000, ի-քինճիսի՝ 60,000, զբրգ սէքիզ ատէտի՝ 140,000, վէ տէօրթ եիւզ էլլի ատէտի տամիմ 400էր ֆրանգ գազանճագլարընտան, մէզքիւր ֆբբամիյէլէրտէն ճիւզի պիր ֆէտաքեարլըգլա թէճրիւպէի թալի պիրլէ հիսսէ մէնտ օլմագ իւզրէ, մէշ-հուր պանգալարընդն թահթը թէէմինթալ-բընտա օլան Բրօմ-պիլէթլէրինտէն ֆբ-բամիյէլէրին թէմամընա քէսալը իսթիհզագ իտէնլէրի՝ ֆիյ 7½, նբսֆը 5 վէ բուալը տախի 5 զբ. ֆիյաթլա ֆիբրուխթ օլու-նընը։ Մէճճանէն վէրիլէն ճէտվէլ տէ-բունինտէ պուլընան նումէրօլարընդ խա-բրինի գազալ օլունմազ, թաշրատան կէ-լէն սրբարբլար՝ բօսթա պէտէլի վէ կիւ-նինտէ թէէտիյէ գբլընմագ իւզրէ բօ-լիչա վէ եաստ բօսթա բուլը իրսալինտէ սէրիան իճրա գբլընընը։ Սաթբբլարա պէտիյէ վէրիլիպ, էլսինէի միսխթէլիֆէ-տէն մէքթուպ գազալ օլունընը։ Մու-միկէյ Գուլագսրդէան Մարգար էֆէն-տի մաղազասընա թաֆիյէի տույուն թահվիլաթ մուամէլաթը իճրա օլունընդը կիպի, թաշրալարտան տախի պէտէլը սբ-բարբլար էֆէնտէրիլտիքտէ, ճինս եա-խաստ նէվը թահվիլաթ թահրիրէն պէյան գբլընընդգտա, սրբարբլարը բիյացասը մուճիպլինճէ իճրա օլունաճաղը իլան օ-լունընը։

ՏՈՒՑՈՒՆԸ ՈՒՄՈՒՄԻԹԻՆ ՕՍՄԱՆԻԹԷ

Իտարէսինտէն կէլէն իլան

Կէլէճէք Բուսի մարտրն 1ինտէն իթիպարէն գայտ օլընան թահվիլ-թը Օսմանիյէնին 8 նիսմէրօլը վէ միւպատէլէ օլընան Տույունը Ուսու-միյէ թահվիլաթընընդ 5 նիսմէրօլը գուբօնլարը իւզրինէ 100տէ եարբմ ֆաիզ թէէտիյէ օլունաճագը՝ Տույունը Ուսումիյէ իտարէսի թարա-ֆընտան իլան օլընը։

Տէրսատէթ 15|27 փետր. 1886

12—9

ՊԱՆԳԸ ՕՍՄԱՆԻՏԷՆ

Կէլէն իլան

Տույունը Ուսումիյէ իտարէ սէճ-լիսինին գարարը իւզրէ, թահվի-լաթլարընդն գբյմէթը իթիպարիյէ-լերի իւզերինէ 100տէ եարբմ ֆաիզ իթա օլընաճագը՝ Տույունը Ուսումի-յէնին գայտ օլընան թահվիլաթը ասհապընա իլան օլունուր։

Պինապէրին գայտ օլընընդ թահվի-լաթընդ 8 նումէրօլը վէ միւպատէլէ օլընան թահվիլաթընդ 5 նումէրօլը գուբօնլարը պէրմիթատպրբ։ բեա-դրտարը իլէ պէրապէր իշպու 1886 Բուսի մարտրընդն 13ինտէն իթիպա-բէն պէհէր բազար էրթէսի վէ չար-շէնպիհ վէ բէնճէնպիհ կիւնլերի ա-լաթի։ սաաթ 10տան 12յէ գատար Սթամպօլտա Թարագճբլարտա Օս-մանլը Պանգասը իտարէխանէսինէ կէթիրմէլերի լազմ կէլիր։ Մէզքիւր գուբօնլարա պէտէլ զիքր օլընան ֆաիզին 10 կիւն սօնրա թէէտիյէսի զբմընտա ասհապը թահվիլաթա պիր սէնէտ իթա օլընաճագ տրը։

Տէրսատէթ 15|27 փետր. 1886

12—9

ԹՐԱՄՎԱԶ ՇԻՐԲԷԹԻ

Իտարէսինտէն կէլէն իլան.

Հիսսէտարան մէճլիսը ումումիի՝ մաք-տը Բումինին 19ընճը չարշէնպիհ կիւնիւ բէնճէնպիհ բազարընտա Սաաթբլար խանընտա շիրքէթին իտարէխանէսինտէ իճթիմակ մէճլիսը իտարէ գարարը իլէ տավէթ օլընմշ տրը։

Նիզամնամէնին 57ինճի մատտէսի իգ-թիզասընճա 10 հիսսէյէ մալիք օլան հիս-սէտարան՝ իշպու մէճլիստէ հազբը պու-լընմագ արզուսընա օլտրգլարը հալտէ, մէճլիսին իճթիմաքընտան 10 կիւն էվվէլ սէնէտլերինի շիրքէթ սանտրզընա թէսլիմ իտէճէքլէր տիր։ Տիյարը էճնէպիյէտքի հիսսէտարլար տախի սէնէտլերինի բա-բիրտէ Լաֆայէթ ճատտէսինտէ 31 նում-մէրօ իլէ մուրագգամ Մ. Գամանտօ իլէ շիրքէթասը մաղազասընա իթա իտէճէք-լէր տիր։

Մէճլիսը մէզքիւրտէ աթի իւզ զիքր մէվատա իւզրինէ միւզաքերէ ճէրէյան իտէճէք տիր.

1— 1885 դեկտեմբեր 31ինէ գատար մուհասէպէ վէ միւվազէնէ վէ էլեա տէֆթէրլէրինին թաստիգ,

2— Հիսսէյէրին միւպայասը իլէ սէր-մայէնին թազիլինին գապուլ,

3— Թէմեթթիւ պագիյէսինին թամիրը էտէվաթ հիսապընա կէշիրիլմէսի զբմընտա մէճլիսը իտարէ թէքլիֆինին գապուլ,

4— Նիզամնամէնին 18 վէ 21ինճի մատտէյերի մուճիպլինճէ շբբան 2 ադա եերինէ տիկերլէրինին ինթիխապը։

ՄԻՀՏԻՐԻՃԼԹ

15/27 փետր. 1886

3—2

Բոմ- վէ Թէվկրոֆ Նէզրէրինդէն.

Սայէի Թէսհիլաթվայէի ճէնապը Բաթիշահիտէ Ալյտրն վիլայէթը ճէ-լիլէսի մուդաֆաթընտան իդմիր իլէ Այտրն արասը տէմիր եօլ մէվգէ-ֆինտէն (սթասիօնլարընտան) իզմիր ըբխթըմը, իզմիր Պիրօն, իզմիր քա-բրան քէօբրիւ, Բաշատիշ, Պուճա, կազամիր, Սէվտիքէյ, Տէվէլիքէյ, Թօրպալը, Զբպլագ, Էրիք պաշը, Պայէնտրը, Զաթալ, Թիրէ, Ճէլլատ, Գօզբունար, Այասուլուգ, Ազիզիյէ, Մալաթճբգ, Տէյիրմէնճի, Էրիքլի, Գարա բունար, Այտրն, Ուսուրլը, Քէօչգ, Զիֆթէ գահվէ, Սուլթան Հիսար, Ագչա, Նբբլլի, Գարուճբգ, Օրթագճբ, Սարայ քէօյ, Տուրսունլը նամ շբմէնտրֆէր մէվգէֆէրինտէ հէր թարաֆա տախիլի վէ խարիճի ատի բօսթա մէքտէթիկի գապուլ ու թէաթի օլունաճաղը կիպի, իշպու մէրքէզէրին արասընտա էլսի-նէի էճնէպիյէ իւզերինէ մուխապէ-բաթը թէլէկրաֆիյէ տախի իճրա իտիլէճէկի իլան օլունուր։

Էնգարէ վիլայէթը ճէլիլէսի տա-խիլինտէ Գբր շէհիր սանճաղընա մու-զաֆ Քէսքին գազասընդն մագաբ-բը հիւքիւմէթի պուլընան Տէնք Մա-տէն գասապասընտա մուգիմ Թիւճ-ճարտան Թօբալեան վէ Ցակոբեան Շերքէթինին անասբլ կերօնը Գաս-պար օղլու Մկրտիչ զիմմէթինտէ պա սէնէտ ալաճաղը օլան 215 ա-տէտ Օսմանլը լիրասը 301 սէնէսի չուպաթընդն 6ընճը կիւնիւնէ գա-տար չէհրիյէ 100տէ 1տէն 8 մահ 26 կիւնլիւք իշլէմիշ օլան 19 լիրա կիւզէլթէսի պիզզամ պալիզ օլտրդր 234 լիրանդն բէսիւմամ ատտը իլէ քէզալիք 100տէ 1տէն իյճապ իտէն կիւզէլթէ վէ մէսարիֆը մուհաքէմէ իլէ պէրապէր մէրգում Մկրտիչէն թահսիլի հագգընտա գաբալիք իթի-բաղ օլմագ իւզրէ, մէզքիւր Քէս-քին գազասը պիտայէթ մահքէմէսի թիճարէթ գբսմընտան 17 ճէմազիւլ էվվէլ սէնէ 303 վէ 11 չուպաթ սէ-նէ 301 Թարիխլի վէ 51 նումէրօլու պիր գբթա իլամը զբյապի սատրը օլմուշ։ վէ մէտեունը մէրգում Մը-կբրտիչէն զայպուպէթի հասէպի իլէ իլամը մէզքիւր սուրէթինին նիզամը մախսուսընա թէվֆիգէն, իլանդն թէպլիդի շիւրէքեատէն միւտտաի գէրգ էֆէնտի թարաֆընտան պա արզուհալ իսթիտա գբլընմշ օլտու-զընտան, ուսուլը մուհաքէմէի թի-ճարէթ Նիզամնամէսինին 20ինճի մատտէսինին ֆգրաի բապասընա թէվֆիգէն, մէզքիւր սուրէթ՝ մէտ-եունը մէրգումէ թէպլիդ օլունմուշ ատտ օլընագ իւզրէ, մահքէմէ տի-վանխանէսինէ թաալիգ իտիլմէքլէ թարիխը իլանտէն իթիպարէն 91 կիւնէ տէկին մէտեունը մէրգումընդ մահքէմէի մէզքիւր իճրա տարէ-սինէ միւրաճաաթլա իսպաթը վիւ-ճուտ իթմէսի, վէ իթմէտիկի թագ-տիրտէ պէր մինվալը մուհարրէր իլամ սուրէթինին քէնտիսինէ թէպ-լիդ օլունմուշ ատտը իլէ հիւքմինին իճրասը թապիի օլաճաղը իլանընա միւպատէրէթ գրլընը։

12 չուպաթ 301

ԹԷՎՖԻՀԱԹ

Շուրահ-Տէվլէթ էվրագ օտասը խիւլաֆասընտան Հաճի Հագգը վէ տիկէր Հագգը վէ Բիղա պէյլէր իլէ Սիւբէյլա վէ Եօրկի էֆէնտիլէրէ վէ իսթինաֆ վէ թէմենդ մահքէմէսի բէֆգագաթընտա միւթախտէմ Ահ-մէտ պէյէ բիւթպէի սալիսէ,

Շգօտրա վիլայէթի տախիլինտէ քեանն Բէքլին գազասը գայմա-գամլըդը Ահիլատ գայմագամը սա-պըգ Ալի Բիղա պէյէ թէվճիհ պույ-ըրլմշ տրը։

Շուրահ-Տէվլէթ էվրագ օտասը միւմեյիզի Հիւսնիւ էֆէնտի իլէ տա-խիլիյէ տաիբէսի մուավին միւլազիմ-լերինտէն Բէֆիգ պէյէ 4իւնճիւ բիւթպէ Մէճիտի Նիշանը իհսան պույրըլմշ տրը։

ՄԻԻԹԷՖԷՐԻԳԱ

Լիզպօն կազէթալարընդն ալտրդը մալիւմաթա կէօրէ, Մարօգ (Ֆաս) սէֆիրի Սէյիտ Ազտէրսապի՝ ախ-իրէն Սբանիայա Մարօգտաքի Մու-լայա Նէհրինին սօլ գբլըսընը վէ Ֆբ-բանսայա նէհրը մէզքիւրընդ սաղ գբ-յբսընը թէրք իթմէյի թէէլիֆ իթ-միշ տրը. անճագ միւշարէլէյհիմա տէվլէթլէր՝ քէնտիլէրինէ թէրք օ-լընաճագ իշպու արազիյէ մուգա-պէլէթէն, Մարօգ սուլթանլյա թէարբուզի վէ թէտաֆիի պիր ահ-նամէ ագա իթմէլի տիրլէր քի, օ սայէտէ Մարօգ հիւքիւմէթի՝ տի-կէր տէվլէթլէրին Մարօգտա զապ-թը արազի իթմէք թէսավվուրա-թընա մուգավէմէթ իտէպիլսին։

Ֆրանսա իլէ Սբանիանընդ Մարօգ թարաֆընտան արզ օլընան իշպու թէբլիգին գապուլ օլընբպ օլընմա-տընդը հէնուզ մէճճուլ տրը։

—

Ալֆբ. մարտրն 1ինճի կէյէն բա-զար էրթէսի կիւնի թէքմիլ ինկիլ-թէրատա պիր գար ֆուրթունասը գուհուր իտուպ, հէյէ պաղը ճի-վարլարտա պու ֆուրթունա՝ պիր խայլի սէնէյէրտէն պէրու էմալի կէօրիւլմէքտի պիր չիտտէթլէ վու-գու պուլմուշ տրը։ Լօնտրատա պիլ-նիսպէ ֆուրթունա հաֆիֆճէ օլմըշ իսկ տէ, կալ մէմալիքինտէ պիր չօգ տէմիր եօլ գաթարլարը՝ գար եըզը-լարը արասընտա գալմըշլար տրը։ Պաղը պէօյիւք խաթլար իւզերինտէ գաթարլար էբէյիճէ ուզուն միւտ-տէթ իշլեյէմէմիշլեր տիր։ Տրպլին-տէն Լօնտրայա վէ Լօնտրատան Հօ-լի Հիտէ կիտէն բօսթալար՝ մահալը մագսուտլարընա վարմագ իչիւն եօլ-տա չօգ միւշքիլաթ չէքմիշլեր տիր։ Պիր չօգ չէհիրլէրտէ թրամվայլար տախի իշլեմէմիշլերիր։ Պրմինկեամ-տա գար թուֆանընտան իլի ատամ պօղուլուպ թէլֆ օլմուշ տրը։ Մէ-վահիլը պահրտէ տախի չէտիտ պօ-րա վէ ֆուրթունա վուգու պուլուպ, լաքին Մէ՞՞ռ նամ սէֆինէնին գա-բարա օթուրմասընան պաղգա հիչ պիր պէօյիւք գաղա հէնուզ իշիտիլ-մէմիշ տիր։ Սէֆինէի մէզքիւրէնին խէլասընա մէտար օլմագ իւզրէ եիւ-քինի հաֆիֆլէթմէք իչիւն, համիլ օլտրդը 395 սրդը հայմանընան 100 գատարը տէնիզէ աթըմըշ տրը։

—

Թէհէրանտան Մնոռոբա եաղըլ-տրզընա կէօրէ, Եահեա խան՝ Շա-հընն մայէթի թարաֆընտան, Ռուսիա-յա թէվճհիհի օլան պիր գաթ ատտ օլընարագ, Նասիր էլ Միւլքին եէրինէ խարիճիյէ նէզարէթինէ, վէ Նասիր էլ Միւլք տախի խօրասան վալիլիկինէ նասպ օլընմշլար տրը։

—

Կէյէն հաֆթա բազար էրթէսի կիւնի Մատրիտտէ հէքիմէր՝ ճէպր իլէ սէրայա կիրմէք խութէմսինտէն տօլայը մաղնուն վէ մահքիւմ օլան տիւ բ տը Սէվիլի խասթախանէտէ մուայնէ իտէրէք, խասթա օվա-տրզընը վէ լաքին եարընդզ հէյէճա-նը գալպի պուլընտրզընը վէ պինա-էն ալէյհ հապսխանէյէ նագլ իտիլէ-պիլիր օլտրզընը պէյան էյլէմիշ օլ-տրգլարընտան, տիւք տը Սէվիլ՝ միւտտէթը ճէդասընը իքմալ իթմէք իչիւն պիր գաչ կիւն Սթամպօլտա գալտրգտան սօնրա, եինէ պիրլիք-տէ Թէհէրանա ազիմէթ իտէճէքլէր տիր։

—

Սալթանաթը Սենիյէնին Բօմա սէ-ֆիրը ճէտիտի Եանգ Ֆօթիատէ բաշա հազրէթլէրի՝ պու կիւն մա-հալը մէմուրիյէթինէ միւթէվէճճի-հէն չէհրիմիզէն հարէքէթ իտէ-ճէք տիր։

—

Մէքթէպը Սուլթանի մուալիմէ-բինտէ Մ. Ֆանգուր՝ կէյէն ճումա էրթէսի սապահ հէնուզ ույգուտա իքէն, եանը պաշընա տուվարտան սբրը օլան եէյէկինին՝ եանդ պը-բագտրդը կազտան ԹուԹումսբյ-լա հասբլ օլան տիւմանտան պօղուլ-բագ վէֆաթ իթմիշ օլմաղլա, մէքթէ-պը մէզքիւր միւտերի իսմայիլ պէյ հազրէթլերի իլէ քեաֆֆէլի մուալ-լիմին հազբը օլտրգլարը հալտէ ճէ-նազէ ալալը բազար էրթէսի կիւնի իճրա օլընմբլ վէ միւտիր մուավինի Մ. Ֆօլիս պիր մէրսիյէ գրաաթ իթ-միշ տիր։

—

Վարշավիատան իշար օլընտրզընա կէօրէ, կէյէն հաֆթա շէհրը մէզ-քիւրտէ 27 եաշընտա պիր քէօյլու գարբբը վէֆաթ իթմիշ տիր։

Մէզպուրէնին զէվճի իլէ իմթի-զաճ իտէմէտիկի վէ էքսէր տէֆա մէրգումտան տայագ եէտիկի մա-լիմ պուլընտրզընտան, գօճասը թա-բաֆընտան զէհիրլէնմիշ օլմասը իհ-թիմալինէ մէպնի իչ մահքէմէյէ տրզ օլընմբլ, վէ պունուն իւզրինէ նա-շընն մուայնէէ օլընմասը իչիւն մէգա-բբն աչբլմասը էմր օլընմբլ տրը։

Մահքէմէ թարաֆընտան կէօն-տէրիլէն մէմուրին հուզուրընտա մէգար աչբլտրգտա, ճէսէտին եանընտա եէնի տօղմուշ վէ պիր գաչ սաաթ եաշատրգտան սօնրա էօլմիշ պիր տէ էրքէք չօճուգ կէօրիւլմիշ տիր։

Մէկէր մէզպուրէ՝ 7 այրգ համի-լէ օլտրզընտան, վէ աթբպպանընդ քէշֆինճէ հէնուզ էօլմէմիշ օլտրզը հալտէ տէֆն իտիմիշ պուլունտրզ-ընտան, մէգարտա վագը հավլ իթ-միշ տիր։ Պիչարէ չօճուգ տիւնեալը կէօրմէտէն էօլմիշ տիր։

—

Էվվէլքի կէճէ Գալաթատա եէնի Տիւնեա լօգանթասը էանիւնտէ իքի չախս սերիսօշ հալտէ պուլունան Զէր-քէս Օսման նամընտա պիրինտէն 55 ատէտ Ռուսիա գարպօնը գայմէսի ալմշ օլտրգլարընտան, Տիգրան Նա-մընտա պիր չախս՝ չիւպհէ իւզերինէ տէրքէսթ օլընմբլ տրը։

—

Գաոթամանիի ԱՀմէտ Նամընտա պիր սէխս՝ կէյէն կիւն Գալաթատա Գարաքէօյտէ Թէլմէհօն Նամընտա պիր Եահուտի սարրաֆա կիտիպ, 12 000 ղրուշլրգ գայմէ իթասբյա Թէպտիլինի Թալէպ իթմիշ, վէ լա-քին հիսապլարը ույամալրգ պիր ազ սօնդրա գայմէլերի կէրիյէ ալտրգտա, 4000 ղրուշլրգ Նօգան կէօրսիկիւն-տէն, մէրգում սարրաֆը զապթիյա Թէսլիմ իթմիշ տիր։

—

Կէյէն բազար կէճէսի Գալաթա-տա Արգատի կազինօսընտա վէրիլէն պիր պալօյա մասգարա գբյմաֆէ-թինտէ 3 խբրսզ կիրիպ, տիկէր մասգարալարտան պաղը չէյլէր չարբ-մագ իւզրէ տօլայբը իքէն, պիր խա-ֆիյէ մէմուրը Թարաֆընտան Թանը-լբպ, զապբթա մարիֆէթիյլէ 3իւ-տէ տէրտէսթ իտիմիշլեր տիր։

—

Եաղ Գաբանընտա պալբգճբլբգ ի-տէն Գրիգոր Նամընտա պիրի՝ էվվէլ-քի կիւն Բէնճէնպիհ բազարընտա Թապագճբլար սօգաղընտան մաս-գարա գբյաֆէթիյէ կէյէր իքէն, պիր Եահուտի Թապագճրընդ իքի ուշաղը իլէ միւնազասյա ԹուԹու-լուպ, պիրինի պուչագ իլէ էլինտէն աղբրճա եարալարբպ ֆիրար իթմիշ իսկ տէ, բօլիպլեր Թարաֆընտան ախզ ու կիրիֆթ օլընմբլ տրը։

—

Պէլկրատտան իշար օլընտրզընա կէօրէ, շէհրը մէզքիւրտէ մուգիմ Ալէքսանիա էլչիսի՝ Ավսթրիատա Ֆի-ումէ վէ Թրիէսթէէն Սբրպիսթա-նա իտխալ օլընան էմմատանընդ միւ-սատատաթը մախսուսէյէ նաիլ օլտրզընտան պահսլա, Ալէքսանիա էմ-թասսընընդ տա միւսատատաթը մէգ-քիւրէյէ նաիլիյէթինի թալէպ իթ-միշ տիր։

Ռիվայէթէ կէօրէ, Սբրպիսթան բէիսը վիւքէլասը Մ. Կարաշանին՝ պու թէքլիֆի բէտտ իթմիշ տիր։

—

ՊՈՒՐՍԱՅԻ ՍՏՈՒԳԱՏԵՍԻՆ

ԹԱՆԿԱՎԱՃԱՌ ՏՈՄԱՐԱՆԻ

Գարեգ Օսմանեան պարոնի Բուրսայի տեղի հօրեղբայր Էսայեանը գրաւեալ ունենալով 1300 կիւրու գրաստ, 1300 կիւրու գրաստի գաղանի նուագարան, 9 նուագարան գրաստի գաղանի գլուխ, 5 գրաստի գաղանի գլուխ, 2